

ԸՆԴԱՐՁԱԿ ՏԱՐԵՑՈՅՑ Ս. Փ. ԱԶԳԱՅԻՆ ԻՒՒԱՆԴԱՆՈՅԻ

(ՆՈՐ ՇՐՋԱՆ Զ. ՏԱՐԻ, 1930, ԷՋ 373. Կ. Պ.)

Տառապանքի օրին, հայրենի բոյնին քանդուելէն վերջ, վերապրողներու հիշն ու ճիգը շի՛ խորհրդանշեր զեղեցիկ երևւոյթը Տարեցոյցներուն, որոնց մէջ պատկառելի դիրք կը զբաւէ շատ տարիներէ ի վեր Ս. Փրկչեան Ազգային Հիմնադրանքներ, ստուգուի ընդարձակ իր 373 էջերով:

Քէ ինչու ցանցառ է զբաւան զործերու թիւը, իմանալի են պատճառները: Սակայն Պատարան մը ուր հայ համայնքները կը ստիպուին դիմել սրտէ սիրտ խօսելու հին ու նոր կեանքի մասին, ինձ կը թուի թէ Տարեցոյցներն են: Հոն ամբողջ տարուան մը սնունդը կայ, սիրտ և հոգի վառող ու պարարող:

Անկեղծ տենչովք թէ Ս. Փ. Ա. Հիւանդանոցի տարեցոյցին մէջ պիտի կարգամ ամբողջ աշխարհի ցիրուցան հայու թեան կեանքն ու զործը, շունչն ու բարբառը, երգն ու լաւօճը միջազնային կեանքին ու զբաւանութեան քով՝ կը բանամ զայն ու կը թղթատեմ զոնունակութեամբ:

Ա. Մասը թարգրիչ պետական կեանքն է իր տնտեսական ու մշակութային ձեռնարկներու ամփոփ բայց ամբողջական պատկերով որ արդէն ամենամանօթ է:

Բ. Մասը մեր ազգային կեանքին է նըւերուած: Հոն կը ներկայանայ թուրքիոյ հայութիւնը իր կրօնական ու քաղաքական կազմերովը, ինչպէս նաև զոյգ կազմերու ժողովներն և անոնց զործնական արդիւնքները: Յատկապէս շեշտուած է հոն Հայ որբոց ու զաղրականաց խնամատարութիւնը եւ ոստոյցաց օգնութեան և խնայողական սնտակի հոգաբարձութիւնը: Պուստահայ վարժարաններու շարքէն վերջը ո՛վ կրնայ ստանց յուզումի և սարսուռի կարգալ զատաի հայտարան վիճակացոյցը. մեր

բեկուած նախն նշխարները որ հազու 40,000ի կը հասնին, այնքան՝ որքան դուրս կը գտնէինք երբեմն մէկ քաղաքի մէջ անգամ...:

Մեր դառն արցունքը խորհրդային Հաստատան էր որ պիտի սրբէր... Տարեցոյցին ներկայացուցած հոդոյի և ուրու կարանային շինարարութիւնը արդէն ծանօթ էր մեզ, ինչպէս ծանօթ էին գիտատնտեսութեան և տնտեսականութեան յաջողութիւնները:

Մշակութային հիմնարկութիւններու մէջ օւրախ ենք ակնարկելու տնտեսագրութե քանգարան իրենց զանազան հիւղերուն մէջ:

Երեւան Հայաստանի արդի գրական կեդրոնն է որ կ'ապրին ու կը զործեն զրոյններու միութիւնները (corporation), որոնք իրենց պարբերականներն ունին:

Տարեցոյցի Բ. մասը կը լրանայ հայ մամուլի թերթերով ու հանդէսներով որոնց իւրաքանչիւրը աշխարհիս մէկ զատ անկրնէն կը ծնի ճակատագրական ազգազայով:

Գ. Մասը Ազգ. Հիւանդանոցի ընդհանուր կազմը կը պատկերացնէ: յետոյ իր տնտեսական վիճակացոյցը և բժշկական մարմինը կարգ մը մասնագիտական արժէքաւոր էջեր կը ներկայացնէ Տրքթոր թորգոմեանի Յիշատակէն վերջ. Տրքթ. Ս. Կահապետեան «Թոքսխտին դարմանումը յանքի մէջ օդի ներմտմանով», և Տրքթ. Պ. Մանուէլեան «Ընդհանուր ակնարկ մը վիրաբուժութեան մասին», ինչպէս Տրքթ. Ռ. Չաքար «Ռեօսթրիկի դերը սխտանաւաշտի մէջ» և վերջապէս Տրքթ. Հ. Փէշտիմալեանի «Յարբ ծննդաբերութեան մէջ»:

Տարեցոյցին Գ. Մասը «Հայ միտքն» է

իր անորոշ արեւմտեան և արեւելեան նոր ու հին ցուցացուցներով: Նարոյեան Ս. «Հայերէն լեզուն և իր ուսումը»-ով մինչ զեզունը կ'երգէ անոր, փառքն և հարըստութիւնը, միւս կողմէն հրաւեր կը կարգայ սիրելու զայն ակնարկելով օտարացման վտանգները՝ իր խօսքին կնիք ըրած «Երբ ո՞ր մարդն իսկ է, լեզուն ցեղն իսկ է»:

Կը յաջորդեն Դուրեան Ս.ի «Քանգակներ անպատկան կեանքն» իր ծանօթ ջունչով և լեզուով, որուն արձագանգն է անշուշտ Տըքթ. Մանուէլեանի «Եղիշէ արքայու Դուրեան» (յորեւեանին առթիւ), ստուգել քանդակ մը Դուրեան Ս.ի տպարին՝ շեշտելով անոր մէջ քանաստեղծը, քանասերը, քննադատը, խորհողն ու իմաստասիրը:

Կան անդին զրական գոհարներու հասիկներ. Չապէլ Ասատուր սրտի դպչող տողերով կը ներկայացնէ «Մարի Միւսնետիսեան»ը՝ անստգիւտ հոգի մը, տպար կին մը որ գիտէ գործի վիճանմանօրէն իր հոյ եղբայրներուն համար՝ հիւանդանոցի, որբանոցի ու դպրոցի սեմերէն ներս:

Վ. Մալէզեանի «Խտէալ»-ը կուտ ու վսեմ քերթուած մ'է, մեղք որ տաղաչափական արուեստը քիչ մը թերի է. «Խտէալ» վերնազրով ու նոյն հանդերձով քերթուած մ'ունի Ռ. Որբերեան և «Հին տնակ» նախորդէն աւելի սահուն բայց նոյն թերիով: Երկու քնար ալ Օննիկ Մահտեսեան անի «Խովուն» և «Աշնան տերեւներ» նախորդներուն ոճով:

Յ. Օշական արձակ քանդակ մ'ունի՝ «Մերմանացան» ուր տեսութիւնները քննական տարագի տակ գոցէ չափազանցեն զատափեսելով որ զրականութեան մէջ՝ (ըլլայ թող սերունդի մը դատաստանը իր ժամանակին վրայ) դատեհոս պատրասակն տակ մեկը մեր եսին ժոռեկներն են որ կը ձառագայրենք. և է՛նչ զարմանք. միթէ անգոյն, պարզ ու թափանցիկ ապակի մ'է մեր էութիւնը ուր մտնէ արտաքին աշխարհը իբրև լոյս և դուրս ելլէ առանց որ և է ազդեցութիւն կրկու. ո՞ր է այն

ատեն ըմբռնումը, յղացումը և մտքի ծրնունը. եթէ մեր եսին մէջ կը մտնէ իրականութիւնը, հարկ է որ կրէ հեռքը այդ եսին, անհնարին բան է հակառակն ենթադրել. զաղափարապաշտութիւն և իրապաշտութիւն առանձին առնուած մտրուութիւն են իմաստասիրութեան մէջ. Օշական հոս լոկ իրապաշտի դեր կը խաղայ:

Չարուհի Մաղկունիի «Մոմիաներու աշխարհը» ճոխ ու փայլուն տպաւորութիւն մ'է Եղիպտական թանգարանէն: Ս. Յ. Կուրտիկեան ունի հետաքրքրական աւանդակ մը «Դշխոյն Հարաւոյ» ուր կը ներկայացնէ «Սարայի թագուհիին պատմութիւնը... Դուրանական աւանդութեան համաձայն». Vigouroux ալ կը նշանակէ անդին «La visite de la reine de Saba à Salomon est restée légendaire chez les Orientaux» Bible Polygl. էջ 698:

Աբր. Տէր Յակոբեանի «Կայունն ու Անկայունը բարոյականին մէջ» զուտ իմաստասիրական արտայայտութիւն ու ջատագովական մ'է բարոյական օրէնքին՝ իր անհրաժեշտ, քացարձակ, անփոփոխ, յասկերժական, տիեզերական ու պարտադիր սեականներով:

«Քուն» Հայկանուշ Մառքի իրապաշտ էջերէն է, սրբան պարզ նոյնքան կշռուած ու խորհրդաւոր:

Արսէն Երկաթ «Երագի կանթեղ» մ'է կախիւր Տարեցոյցէն. առկայ՞ լոյսը իր տիրութիւնն ունի խորհրդաւոր, անկէ զատ «Յնորքի ուղեւորներ»-ն ալ ունի, ցնորք մը «որուն ժպիտն էր անհուն»:

«Նոր արուեստին շուրջ»ը դատապարտութեան ցայլերգն է որ արձակ կ'երգէ Հր. Ալեանաց, հին բայց դասականի կիրթ ու խստապահանջ ոգիով. և սրբան հակասութիւն, խորհիլ թէ Նոր արուեստի հեղինակներ ու գործեր են որ հրապարակը բռնած են, հրապարակը զեղեցիկ արուեստներուն:

Ու մեղամաղձ քնար մը՝ Ազատունի՝ «Գիշերային խոովք»-ով կը փակէ տեսարանը, տեղի տալով «Հայաստանի արդի զրականութեան նմոյշներ»ուն:

Քննարկը տողեր կը ներկայացնէր Գ. Գե-
միրճեան « Աղբատ մանուկ »ին մէջ, ու
լուս կ'ըմբռնենք իր սխթմանին առ մա-
նուկ որ չարքանակայ յիմանարտ թէ աշ-
խարհը « ինչքան տխուր, ինչքան դառն է », այո՛
նոր աշխարհը զոր մարդիկ կ'ուզեն
չափել ու ձեռել :

Մ. Մանուկեանի « Կայարանում »ը ի-
բրական պատկերն է տխուր օրերէն, պատ-
կերը բարի գեղջուկին զոր մարտի կոչը
սիրելիաց զրկէն կը խլէ . . . ի սպառ :

Յ. Յակոբեան « Ամբոխն իմ աշխարհ-
քը », « Նամուս ու Ղեյրամ », « Արցուն-
քից յետոյ » ճերթուածներուն մէջ Թու-
մանեանի շունչը կորովն ու պայծառու-
թիւնն ունի :

Արագիի « Կիսաս տունը » վերլուծումն
է կամ արդի տառապեալ կեանքին և ա-
ւելի մասնակի՝ հայ կեանքին :

Ու կու գայ հայ Լէոբարտին յոռտես
ու տխրամած, որ թանձր ու սել գոյներով
« Մոռանալ » « Մթնշաղ » « Ինձ թաղէք »ով
կը յորդորէ հետանայ . . . ու զինք բարդ
անյոց, անխօս որուն պիտի յաջորդէ յը-
տարիս, յտարիս, յտարիս անանունս :

Թշուառ հոգի որ մահի և ունայնու-
թեան յուսահատութիւնը կրած է իր էու-
թեան մէջ. քիչ մը լոյս պէտք էր անոր,
կաթիլ մը յոյս, յոյսը յաւերժականի փո-
խանակ մահացոցիչ ունայնութեան :

Կը յաջորդեն դեռ նիւթեր որ ախոր-
ժակով կարելի է կարդալ, մշուշապատ
բայց միշտ մեր սրտին պաշտելի հայրե-
նիքէն ու հայրենակիցներէն. կարէն Մի-
ջայէլեանի « Անշուքի սէր »ը, ու Չա-
րենցի ճերթուածները « Գիշերը ամբողջ »
« Ով կը հանդիպէ » « Ինչքան որ հուր » :
Ալպոյանեան, ուսումնասիրութեամբ մը՝
որուն մէջ կը փնտռուի ազնուութիւն յար-
գելու ուրբիցն ազատութիւնը, մտածու-
թիւնը, կրօնքը՝ կը ջանայ ապացուցանել
« Կրկնուած սխալներ »ով թէ « Չմիւսիս
առաջին հայ տպագրութիւնը 1676ին չէ » :

Վահան Թէքէեան մեծ արուեստագետի
շունչով զեանդած է հոս « Ողբերգ պատա-
աղվկան ». իսկ Հ. Պէրպլեան համառօտ

յօդուածով մը Պ. Մ. Պարսամեանի մէկ
խօսքը կը արբազը (տե՛ս 1927ի Գեղոր-
նիին մէջ) թէ Ժ. դարուն վերջերս Կ.
Պոլսի մէջ հայ ճարտարագետներ չկային
բաց ի Տրդատէ որ Ս. Սոփիայի զմբէթը
նորոգեց : Կ. Յ. Բասմաճեան ազգ մ'ունի
հոս թէ « Հայերէն Գարդանոս մը » զտած
է, զրուած 1692ին՝ . . . խոստանալով գայ
տարի ղեղարձակ տեղեկութիւններ տալ :

Ողբացեալ Հրանդ Սասունորի « Փելի-
նոփայական բառարանէն հատուածներ »ը
հայ ընթերցասէր ժողովրդեան միակ կա-
րեւոր տարրն է որով զուրկ էր ցարդ կը
յուսանք որ փութով ամբողջութիւնն ալ
լոյս կը տեսնէ : Յակոբ Մնձուրիի « Վա-
տահմարաւ »ը իրական կեանքի գեղեցիկ
էջ մ'է, ուր զուրս կը ցայտէ գործաւոր
դասակարգի կեանքը պարզութեան հետ
բարեսիրտ :

Յարութիւն Սինանեան երաժշտական
տողեր ունի հոն, տողեր որ իր ընտանե-
կան ժառանգութիւնն ու արուեստն են :

Արիստակէս Քահանայ Հիւսարչեան
« Արիստակէս Յովհաննէսեան » հայ երա-
ժշտագետին կեանքն ու գործն է ուրուա-
զրած . արդարեւ դէ՛մք մը որ հայ հանրու-
թեան սրտին մէջ տեղ մը և յիշատակ մը
զրաւելու իրաւունքն ունի :

Տըքթ. Մարգարեանեան « Կեանքի հա-
կադրութիւններ »ու քով, որ փոքրիկ պատ-
կեր մ'է, կայ Յ. Քէշիշեանի « Աշուղ Սի-
րունի » գեղգեղաձայն աշուղը Տիրքանա-
նակերտի, կեանքին հակիրճ գծերը զինք
տարօրինակ մէկը կը ցուցնեն, ինչպէս են
անշուշտ ստոյգ աշուղ կամ բանաստեղծ-
ները միշտ : Կրօնաշունչ աշուղ մ'է ան-
ցաւալի է որ դեռ անյայտ կը մնան իր
գործերը որոնք, ինչպէս կը կարծուի,
քիչ ըլլալու չեն :

Շատ թերթեր զրեցին ողբացեալ թէ ու
դիկի մասին, սակայն տարեցոյցէ մ'աւելի
յարմար գեարեւ կընար գտնուիլ ուր իր
տապանն հանգչէր արժանաւոր վերտա-
նութեամբ, անոր որ իր ռազմազաշտին
վրայ՝ ուր անյայտելի արխանն էր հան-
դեսացած՝ զէն ի ձեռին օր մը կ'անըն-

չանար: Այդ դամբարանն ու տապանա-
գիրը Ա. Նիկողոսիանին է որ կը յօրինէ,
թէպէտ ան՝ «ըտպ քանի մը զիծ» ըլլայ,
Հուսկ կ'ակնարկենք Տօրթ. Ա. Մեզ-
պուրիանի «Երկու խմբանկարներու պատ-
մութիւնը» և Մարտի վասկոնցիանի «Տեսու-
թիւններ զրական երեսփոխանու ծագման
մասին»: ահա իր յօդուածին ուղեւծուծը
իւր իսկ խոսքերով «Հասարակական, տըն-
տեսական, զրական միջավայրը կը թա-
փանցէ մարդուն ներքին կեանքին և կը
պարտաւորէ, կը կազապարէ այնտեղ այն-
պէս, ինչպէս այդ կեանքի պայմանները
կը թելադրեն»:

Մանուէլեան և Նահպետեան՝ Ազգ-
Հիւանդանոցի Տօրթորները հետաքրքրա-
կան յօդուած մը կու տան «Փայծաղի
բարձուումը»:

Տօրթ. Մանուէլեան կու տայ զարձեւալ
համաօտ պատկեր մը Տիկին «Ինկա Նալ-
բանտեան»-ի որ թէպէտ օտար ծագումով
և լեզուով, սակայն ինչպէս կ'ըսէ հեղի-
նակը, հայեցի է, իւր զեղարուեստական
զրականութիւնը արժանապէս համարուած
Գանձակոս գրականութեան մէջ որպէս բնաբ-
երգակ քերթողուի:

Ու ազնիւ մտածութեամբ, ինչպէս սո-
վորութիւն եղած է այլեւս, Ազգ. Մ. Փ.
Տարեցոյցի խմբագրութիւնը մեզ կ'առաջ-
նորդէ երկիւղած պատկառանքով անոնց

ըով՝ եթէ կարելի է այսպէս հակասել՝
որոնք ուղարճ քաճուկեան մենէ, յաւի-
տեանական հանգիստ ամէնուն. եկեղեցա-
կան ու աշխարհիկ՝ որոնք անուն մ'ու-
նէին ազգին մէջ, զործ մը հանրային
կեանքին մէջ, լուծայ մը հայ զրականու-
թեան զանձանակին մէջ: Անշուշտ անմո-
ռանալի դէմքեր են Արշարունի, Չիլին-
կիրեան, Թէրզիպաշեան, Պալլըգճեան, Մի-
նաս Չեբազ, Հայր Վարդան (Սիմոն Չէօմ-
լէկճեան), Ղազարոսեան, Կէօզիրեան,
Մուսեան, Ալիքսանեան, Յ. Յովհաննէս-
եան:

Կը փակեմ տարեցոյցը համակրութեան
ու խրախոյսի մաղթանքով մը խմբագիր
մարմին, անմեռ պահելու այս գործը որ
մեծարժէք է իր դերով, միացած ուժերով,
ու կը փակեմ զիրքը այն սպասարութեան
տակ թէ անմեռ ազգի մը մեծ ձիրքն ու-
նինք. յաղթողներն յաղթուած՝ խաղա-
ղութիւն ու կեանք կը փնտռեն. մենք
յաղթուած՝ կ'ապրինք ու կը գործենք,
կ'ապրինք չարատանջ, սակայն կ'ապրինք
ազգին սիրով, հայրենիքի կարօտով, յա-
ւերժութեան յոյսով:

Հ. Ե. ՓԵՏԻՅԱՆ

1. Տարեցոյցը գրեթէ բոլորաբար զարդարած է
1927-ի «Գեղարտի»-ի նկարներով, անշուշտ ստանց յի-
շատակալու:

Ե. Թ.

ՁԱՌԱՐԹՈՒՆ ԱՍՏՂԵՐ

Ճերմակ ծաղիկներ դաշտին մէջ կանանչ,
Ճերմակ և աստղեր ծոցը կապոյտին.
Ո՞վ չի գիտեր որ Ձատիկէն առաջ
Կաղկազարդ կու գայ Հայոց աշխարհին:

Ամէն մէկ ծաղիկ ուրիշ բոյր ունի,
Ամէն մէկ և աստղ ուրիշ ճրարգ է.
Ամէն մեր Ձատիկին որ լոյս կը վառի
Վաթսուն հազար հայ սրբորուն կրակն է:

Ու մեր յոյսերու կանթեղն արցունքի,
Կը շողա կարմիր Տըղմուտին երես-
Շըղթան ալիքին հագիւ թէ դըպիծ
Ատողեր հազարով կը ժողվին կարծես:

Տեսիլքի նրման կը բացուի յանկարծ,
Աւարայրի քաղցր ու «կանանչ ծոցիկ».
Ձուարթուն աստղեր իրար քով հանգչած
Կաղկազարդէն վերջ, հայկական Ձատիկ:

Հ. Վ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

